

մասուները, Այկրտանդրտպոլում ապրող գրացաների կաթոլիները եւ ենթազրութիւնները մզ ստիպում են համոզուելու, թէ դպրեվալքը եղի և այս փաստեր տաճարը իր շըլապատի խցիկներով եւ շինութիւններով, որտեղ հազար տարի մարզուել են հայ մոքերը:

Յանձնելով մեր փաստելը գրական աշխարհին, հայ ձեռնահարաբեկներին, փատահներ, որ նրանք եւ իրենց ուսումնափրութիւններով եւ քննազատութիւններով կը պարզն այս խնդիրը եւ մժութիւնից գուրս կը բերեն դպրավանդ տեղոց:

Այլքամացրապոլ, 17 Օւկուս 1918:

Ս. Առողջա



Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԿԱՐԱՊԵՏ Վ. ՄԵԼԻՔԵԱՆ
ՀՀ ԽԵԲ. ԵՐԵՎԱՆԻ ՍԿ Կ Ի Ֆ Լ Ի Զ Ի
1736—1790

Այլահվերտեան կաթողիկէ հայ գերդաստանին ծագման պատմական եւ ճիշդ տեղեկութիւններու սկիզբը մնչեւ 1600 կը հասցըն զմեզ, երբ Նախահայրերն մին Սահակ եւ յաջորդները թորթում գտաւուն կարնոյ Ճինձի գիւղը, եւ ասկէ Կարին եւ յեաց ասկէ Կ. Պոլսն անցած հաստատուած են: 1670ին ծնած Սահակյա որիի Աստուածատոր՝ առաւած եւ գերդաստանին իր առուն՛ Աստուածատորեան, որմէ յեայ արդէն կարնոյ մէջ նոնուած միջոցնին, գերդաստանը թարգմանաբր կոչուած է Այլահվերտեան: Պատմութեան աւելի ծանօթ, եւ իրենց ազգօքուու գործերով հոչշաբար եղած են՝ Մանուկ (ծն. 1756) եւ Մատթեոս (ծն. 1764) հարազատներն, որոնք 1800ի առջի ապրիները ողին փոխադրուած՝ մեծ գերունեցած են ազգ պին շատ խնդիրներու մէջ, որ է: Հմանակութիւն Դաւիթ կաթողիկոսին գլխաւոր հակառակութեան եղած են երիտքն ալ, ինչպէս կը յիշէ Դաւիթը: Պատմութեան աւելի ծանօթ, որի առաջին կաթողիկը կաթողիկոսին գլխաւոր հակառակութեան եղած են երիտքն ալ, ինչպէս կը յիշէ Դաւիթը:

Պատմութեան 1803ին գրան Նամակին մէջ, զամոնը “հերձուածող” անուանելով (առ. Դիւան է, թիֆ. 1908, էջ 871). Այսնպէս նշանաւոր եղած են հայ կաթողիկէ հասարամութեան կազմակերպութեան մէջ Մանուկի որդիկն Կա-

զարեթ (ծն. 1783) եւ Արրահամ (ծն. 1793), եւ վերջոյն կենակի որդիկն Ասեմաշուք Թովհաննես է, ո. Աշկը ու հարազատները: (Հմն. ԱՇ Ծինաւ 1906, թ. 4861, բաշեան, Բազմ. 1908, էջ 242, 90, 877, 99.)

Սոյն Այլահվերտեան գերդաստանի մէկ միւզեւս սերծ եր Կարապետ Ա. Մկրտիչեան, Հնաձիգի, Արքակ, Խթիվակ, Խթիվակ յաջորդ գրութեան մէջ կ'իրեւոյ իրանին իսկ Մանուկ Ալլահվերտեանի գարմանցէն:

Իկ ծնած եր Կարնոյ Ճինձի գիւղը, Ալլահվերտեան գերդաստանին որրանը, Հօրն անուն եր Ցեր Յակոր Քհնչ. Մելիքեան, աշակերտ եր Կարնոյ Ճնձուց Կարմիր վակիք առաջնորդ Յակոր վարդապետին, որմէ նաեւ ձեռնագրուած եր անշուշտ վարդապետ, իրեւ մարան նշյ վանաց:

Թեպէտ ծննդեան եւ ձեռնադրութեան թուակաները ճշշիւ ծանօթ չեն, սակայն եպիսկոպոս ձեռնադրութելուն թուականը մերձաւուապս կինակը ճշշիւ, վաս զի ձեռնադրուած եր կ'ըմբանի Յակոր Շամախին կաթողիկոսին, որ ընտրուած եր Կ. Պոլսն 1759ին, եւ վախճանած 21 Մարտ 1763ին Կարապետ Բիբանգիր մէկ նամակին մէջ, զր 1789ին Անքոնա քաղաքին մէջ գրած է, կ'սկս թէ 27 տարի իշխանութեան միջոցին նամակներու զորութեան համար միշտ նոտարներ գործածած եր. Հետեւարար 1762էն ի վեր իշխանութեան մէջ եր, որ լաւ կը մարանի Յակոր Շամախիցոյ կաթողիկոսութեան ժամանակին:

Աւելի մանրամասն եւ հաստատու տեղեկութիւններ կը պարտիք հայազգի Մարգիկ Յակիմանին Սեղոսեանին, որ 8 Սկսու. 1787ին Անեսահիկն էր գրե առ Հ. Կերոր Անթապիցի ի Հոլում: “Յուրու 7 գրած էիր՝ ստականէն եկող եպիսկոպոսին անուն է Կարպատ վարդապետ ի գեղէն հնացիցի, որդի տեր Յակորը Մելիքեանցից, եւ թէ եպիսկոպոս օծուած է շամախին յակոր պատրիարքէն, եւ թէ աշակերտ եր Կարմիր վանքի առաջնորդ յակոր վարդապետին (Դիւ. Անտոնեանց), Պարձեայ Անտոն Վ. Մուրատեան, 5 Մայիս 1787 Հունին կը գրե (Խալբերէն) առ Հ. Մինաս Պատապարան ի Թքինստ, թէ Կարապետ Եպիսկոպոսին տեղիկութիւններ առեր ե Թքինստի մասին, որմէ կրան ենթագրուիլ, որ Կարապետ Արքակ: Թքինստի վրային հուսու գացեր է:

Մինչեւ Հուսու զան մոր եւ ինւախիր կեանք անցուցած եր Կարապետ Արքեակ:

Դժբախտարար այս մասին քիչ բան գիտեկը:
Էջմաննի Սլիմոն Ասթողիկոսի (օծեալ 20 Ապր.
1769) Դիւանին մէջ (Դիւա. բ. Ազանեանց,
Դիւան գ. Թիֆլից 1894), բնչկեն նաև յա-
ջըդը Ղուկաս Կաթողիկոսի (օծեալ 2 Օգ.
1780) Դիւանին մէջ (անդ. Դիւ. դ. 1899)։
Մեր կարապետ Ալբետ.ի մասին ինչ նույն
շահի յիշատակութիւններ կը գտնուին, որոնք
կարապետ Ալբետ.ի մէկ քանի ինքնագրու-
թիւններին լուսաւորութիւն կ'առնուն։

Այս ինքնագրութիւններն, որչափ ինձ
եանօթ են, եօթը տաղ եւ երկի նամակներ են։

Կարապետ Ալբետ. տաղասեր մըն եր եւ
տաղասաց Ալեննայի Միթթարեանց Մատենա-
դարանին մէջ կը պահուի երկու տաղարաններ,
որոնց վրա Հ. Ցաշեանի Յուցանին մէջ (էջ
458—462) Կարեւոր տաղեկութիւնները տրուած
են։ Այս երկու տաղարանները կարապետ Ալ-
բետ.ի ընտանեաց ամենինքնեւ ծեռոց գրաւած
են պյանեալ Թատեններ եւ խառնիխուն, եւ նոյն
ընտանիքին քով կը պահուէն մնան 1894,
երբ անեն Վյեննան փոխարքուցան։ Ասոնց մէջ
կան մեր կարապետ Ալբետ.ի յօրինած եօթը
տաղելը, զորոնք ըստ Ժամանակին տեղաւորելով՝
ամրովն պատեղ յառաջ կը բերեմ։ Ասմոցն
հինգը հոգեւոր երգեր են, իսկ երկուքը պատ-
մական։ Իր կենսագրութեան համար կարեւոր ե
մասաւանդ է. տաղայ Ցաշեանի հասկցուի
նաև որ Հնացաց Տեր Յակով քահանախի՞ բաց
ի կարապետ Ալբետ. արքին, ունեցած ե Ցով.
Հաննե տիրապետ ու Ռիսան որդիներ։ Ալբետն
սերած էին Ալեննայի Միթթարեան Միարանու-
թեան անդամ երկու Նշանաւոր Հ. Պօղոս եւ
Հ. Նեւանդ Ցովանեան Հարապատները, բնչկեն
նաև այժմու միարան Հ. Քերովիք Ցովանեանը։

Ա.

Գույսանասին շնորհուունիւն, սոյն լորժագետ,
ի նոյն կոբողու իւնիւոյ Հնացաց շրբաշալու։
Իրու գիտերոյ հնացաց։
յորժամ սակա զերք գերեցի,
յեւանչանդոյ զմելոյ յշնցի,
իրոր որբան հառաջեցի։

Յորժամ սակայ ըգբերական։
իրեւաց յանձն իմ լոյց աշխատան։
յարմարեցի գուցապեսից բան։
կարժապետի ժատելով զիւեան։

Յոր եւ նաև կ հրմուա արի։
տեսան չնորհիւ յար զարդարի։
ծանօթ տրամ զիս հաճարի,
տեառնէ առցի զպարգեւուր բարի։

Յոյժ հրմուա գոյն ոյս արհեստիս,
երարեալ աներ բազում բարիս։
ընեւերով մզաստիրիս։

Հազի կրթեաց խակութեան տիս։

Անքան ուներ փոյթ եւ բյան,
ի գառա ասեն ինձ անխափան։
որ եւ յանձն իմ Կ պարտական,
ծառայել նմու մըշո յաւիտեան։

Վարժապետի իմ հեղահազի,
հարէ եր վերոյ եւ ես դրեսի,
գուք ասացէր որով ի յի։
նորու եւ ինձ Ծերն ողորդի։

(Մագրն. Միկիթ. Ալեննա, թ. 156, թ. 2.
41r—42v.)

Բ.

Երէ Մրոպին ինոյն կօրուղիւ նվին փոյթայէ Հնաց-
աց, ասիս յովիւշանոնիցն Կորդուցիւոր յնացա-
լի որբան Հնացաց Հնացաց։ Ես ու Հնացաց ի սորոն,
ի բաշունէն սիստուտոր կը աւ ու իսորեալ ի սորո-
ննել։

Կարմրաց եստ գեղեցկագով ուորք տամար,
կերասուլ իրավու բարերադիսուկ եւ անձառ։
ի քեզ զիմմը, մոյր զրթութեան էիր ինձ մառ.
եղիկի եմ, ողբակ եմ, պարապորեալ քո ծա-
պար եմ տիրամար։

արի արի, արի բժիշկ հորւցու, հեահր մեռ-
լոյ թմբեալ ի մահ ի քնի զրթոյ։

Ո՞վ տիրաեն կոյս գերագոյ,
ի քեզ սերու պատապեայ,
ուրման ընկալ իրու ընծայ,
որ միւս հոգի ըղբեւ ցընծայ։

(Մագրն. Միկիթ. Ալեննա, թ. 156, թ. 2.
42r—43v.)

Գ.

Կամ արարշին համեցար,
զաւանդ փրկին ոչ մասացար,
ընդգետ գրսին մարտացացար,
ի շար գազանէն իսցեցար։

Ալք քաջ յաղթեցիր շարի,
չըրու տաեալ սիրեցիր զարրի,
զբին եղիր ներհակ կարի,
զամոն արարեր Ցեռան հըզօրի։

Բամեալ եկի ազգն կուրար,
փոքճն ջնարեալ Ցեռան կաման,
ով սուրբ Խմենում բարենախան,
մարուք որդի ըստ Հարիփիմանց։

Բամ եկի ութուտասան։
մուեալ զինուորին առ քեզ հասան,
որպէս կատապէ չար դաշան,
պապեալ ծարաւ ստար յարեան։

Յիմարսար չարքն համայն,
եղեն մի թրհուրդ միաբան.
եղին ըգքեզ պիզ դրսի տան.
ժանդ նըրատոն առանց հաւան:
Պատակալ մաքուր անարտ կյա.
մանուշակ ծաղիկ է եռաբրցա.
խաչն Յիսոսի բաձեր ի յուս.
ի փռու մոտեր, անարտ կյա:

Նրանեալ մաքուր անարտ կյա.
վասն իմ մազթեա ու Տէրն Յիսոս.
զի արաօցի ճար մի իրջցա.
ով ուրբ խանում, ուռ նորաբցա:

Տունկ պազաբեր արմաւենի.
սուրբ տաղավար Տեղուն բանի.
Քաջ Համբերդդ սաստիկ դանի.
սուրբ նահատակ յշը անաւանի:

Ալանդեալ ազգն աբեթ ական.
միշտ յըզային քո կատարման
հրեծեալ աւուրս պատառացման,
պիզութինք էր անզամանց եան:

Աւանդեալ զհոգիդ պայծառ,
անուշանուն նեկաբեր ծառ,
Տեառն Յիսոսի անարտ դառ.
մշտեր յառագան անպատկառ:

Բակից ազդաց գու ընթերցար,
մեջ նահատակ բարի ցուցար.
ծովածուփ կենցարցան նաւեցար,
սուրբ կոսանացն դասեցար:
Գու անբին մաքուր ազւանի.
հրարոնչ ժաման յոյշ անուանի.
չար պատերազմ պյօս վահ,
ոյլասեռն հարան ամօթի:

Անարտ կյա, գու մաքուր լուր,
սիրտ քո լաւէր իրեն քիչուր.
չար դահիճ եւ թափանցի ուր.
սախ պյու խոցեաց, ակամին էր կյա:

Յիսոսի փրկչն նահատակ,
այժմոյն ոչ չա ի քեզ քատակ.
սուրբ խանում, յորդառա վրատակ
քաջանարտ ամբիծ նքնաւակ:

Պարակցեալ զօրացն անմարնեց,
վասն քո սաստիկ հարուսածոց,
որ ի չարեաց զերծար անփորէ,
եւ դասեցար ընդ զւաթինց:

Երանեալ մաքուր անբիծ կյա.
թերամից հաւասեն յա.
համասփեռ ծաղիկ նորայցայ.
խաւար մուաց ծագեցեր լոյս:

Տեառն Յիսոսի յոյժ սիրական,
մաքուր տատարակ անապական.
սրբուհի խանում անըման,
հինգ իմաստնեցն համանըման:

Ե անըման անարտ կյա.
արամանէնեաց համանիցս յըս.

ոյս գժեանկ սառն կեցազցա.
թերամից հաստին եւ յայ.
Կարապետ վարդապետ Հնձայ,
յայգիմկ հոգիս զքեւ ցընծայ.
սակա գովեստ զուցնաբեոյ,
ընկալ յինէն իրու ընծայ:

Եարական շորորդ գձ Զայն:

Ընկր հագարդ եւ պանծալի նահատակ եւ
յաղթ զայ վիայ. տեսար զքեւ որպէս զանձ ի բե-
րան զայլյ, եւ իմաստութեամբ քով յաղթ եցնը նմա.
առ Քրիստոս բարինսոնմ վասն անձանց
մերց:

Սառ իմաստուն սուրբ հուսանացն էիր ար-
թան պատրաստն թեամբ եւ ի յամել սուրբ փե-
սային, ոչ նիշեցեր որպէս անպատրաստին եւ ի
գալստեան նորս մըտեր յառագաստ. առ Քրիստոս
բարեկ:

Ո՞վ սուրբ խանում անմեղ նահատակ, հո-
գոնին թեա որպէս նիշեցեշտակ. հինգ իմաստիցն
Եղիշ քատակ: ի քէն հայցեկ անքիթ նահատ-
ասկ. առ Քրիստոս:

Տարայարեցա այս երգը, ի թւարերու-
թեան հայոց ԽՄ եւ երկութիւն (1202+551=
1753) մայիս ամայ ինչ: Խիս յեսոյ որպագրեցա
ձեռամբ խակիթը եւ մեղաման արուպ որպա-
ցեալ գրիս:

(Մտղն. Միիթ. Վիհննա, թ. 156, թղ.
43-46ա) Սկզբանգիրը կը կազմն Կարապետ
վարդապետէ, Այլըներ օրինակութեան տակ ինքն
կարապետ Ա: Եետց իր խակիթ ձեռագրով
(Ծիշ իր նամանին գրը) կը յաւելու թէ 1755ին
դրած է սոյն սամանաւորը:

Ի թւականին հայոց որ ի Ռն է
ԲՃ եւ Դ յարարագեամ է.
յունաշաբ շնեցաւ այս կարապետէ,
վարդապետ կուեցեալ որ Հնձայ է:

Այս սորուհի խանում 1755ին Մայիս Յին
նահատակուած է ի Տաճից ի Աղպարշակից (Ալաշկերտ), որուն վայս Պատու երկու սորի երկու
տալ արած է. նոյն ձեռ. թ. 156, թղ.
63-65:

Կարապետ Արքեկիսկոսասի այս գրութիւնը
Ապաց նոր վիաները, զըրին մշշ (Աղպարշապատ
1903, էշ 562-567) կը պակի:

Գ.
Երբ է Կ-ը լեռ Հ-ը Շ-ը Պ-ը Հ-ը Ե-ը Ա-ը Ե-ը,
Կարկամեալ անձամբ սասանիմ,
յահէ գէհնեցն սարսափիմ,
յահագին աւուրս սարսիմ,
ի քեզ գիմմմ, գէրամիթ կայս,
գէրամիթ կայս, այց արա գէրոյս:
Աւաղ աւուրցն զորս անցուցի.
մեղմ ուսուցչին ոչ անսացի.
զելու հոգւոյս մոտաց հանի.

ի քեզ գիմեմ, գերազաւարձ կյու,
գերազաւարձ կյու, այց արա խղճյու:
Տանեալ չարին որը են յերկիդ.
խմբեալ պ սրեն պատրանք զիւի.
զստ ի շաղացն ու սահեցի.
պատաժ զիս անենազ կյու,
անենազ կյու, այց արա գերոյս:
Ա ազ գերոյս որ ու ըսդացի.
դուծոց բարեաց ու անացի.
զհողիս նեափէք ինցուացի.
բաժեա զիլըս իմ, յորտպաւարձ կյու,
յարագաւարձ կյու, այց արա գերոյս:
Պ ատեալ զինեւ բարարի,
եւ ոչ տան թոյլ դորե ել զր սրի.
իրզնի կ հոգաւ հարի նեափէ.
զին եմ արեանդ, տէր իմ Յիսուս,
տէր իմ Յիսուս, այց արա գերոյս:
Դ ատարի մացից բարեաց,
նեցուկ եղէ ինքնամն չարեաց.
քաղցր արարի, ի վզը հայացա.
զին եմ արեանդ, տէր իմ Յիսուս,
տէր իմ Յիսուս, այց արա խղճյու:
Ե Ա ետ քարի եւ տէր իմ հեր,
քաղցր ձայնին կոշեաց ըսմեզ.
չողչեան ինձ առանձ ու քեզ.
զին եմ արեանդ տէր իմ Յիսուս,
տէր իմ Յիսուս, այց արա խղճյու:
Պ ատրին շար յոր եւ արի,
մոլեայ յանձն իմ ինա յարի.
տոր ինձ առալ զպատրան չարի,
զին եմ արեանդ տէր իմ Յիսուս,
տէր իմ Յիսուս, այց արա խղճյու:
Կ Ա եղեկիս յոյժ համաշեմ,
յառաջ մասիլըն ամաշեմ.
զբեզ ի յօդնութիւն կոչմ,
օյնեան գերոյս, տէր իմ Յիսուս,
տէր իմ Յիսուս, այց արա խղճյու:
Տ Տամոր կազմեան զիս սուրբ հոգւոյդ,
ժամանեցի հանգիսան յանցիթ.
զայն որ ի շարն առանձ արի.
ապասեան զիս, գերազով կյու.
գերազով կյու, այց արա գերոյս:
Ե Գ իրեցի գորե եւ քարի,
հազրուեցի յուղ զարի.
զհողիս վշտացոցի կարի.
ի քեզ գիմեմ, մշտագաւարձ կյու,
մշտագաւարձ կյու, այց արա խղճյու:
Տ Տ առնեալով յոյժ երերամ.
զհողիս կամ սոսիին տամ.
զիլըն հոգւոյս մոռացեալ կամ.
ազ արա ինձ, ինչ եւ սուրբ կյու.
չինչ եւ սուրբ կյու, այց արա գերոյս:
Վ Վ առ եղեկիս յոյժ յուլացայ.
զպատուէր արարչից մոռացայ.
երբէք յաւետ ոչ սորջացայ.

Ի քեզ գիմեմ, տէր իմ Յիսուս,
տէր իմ Յիսուս այց արա խղճյու:
Ա Ա լ հոգւոյս նեառահարի,
զայն որ Աստ առ էստեց բարի.
վատթար գերիս ինամ ոչ տարի,
ի քեզ գիմեմ, տէր իմ Յիսուս,
տէր իմ Յիսուս, այց արա հոգւոյս:
Բ Բ աց շարաց որ ոչ թիւ թիւ.
ծարաբէ ըլմլըր բնաւ ոչ յամին,
որ եւ ըշոգւց յոյ կեան կամին.
պատաշ զիս, տէր իմ Յիսուս,
տէր իմ Յիսուս, այց արա գերոյս:
(Մաղրեն. Սիմիթ. ի Ակեննա, թ. 156, թղ.
Յ.թ - Էլ: Ակրանագիւք՝ “Կարապետ վարդա-
պետ”.)

Ե.

Ե Ե Շ ուրուսիւն առ առ Աստուածածին. Երիւ-
լ ի Ա-ր-ո-յի-ւ Լ-ր-ո-ւ շ-ր-ո-ւ Կ-ր-ե-ց-ո-ւ: Երիւ որ-շ-ր-ո-ւ “Ա-
-ռ-է-ւ-լ ի Ա-ր-ո-յի-ւ Լ-ր-ո-ւ Ա-լ-ի-ւ (= 1226 + 551 =
1777) առ հ-ր-լ-ո-ւ շ-ր-ո-ւ Կ-ր-ե-ց-ո-ւ Կ-ո-ս-ի-ն, եղ-
ի ը-ս-ո-ւ ո-ւ-ս-ի-ն:

Ի հոգանիթ զարմ սորբ մարմական.
ընարեալ ի սուրբ զարմ քահանայական.
վասն զեց միւ միւ պատուար գիլութ եան.
ոչ մայր Մեսիայի, կյու անապական:

Կ Կ յոցցչին համանից ցանկալի ծնող.
յուասուլին ի քեզ բարեաց կամեցօզ.
բաղամ օրիորդ սորբ մարմ պատուար գիլութ եան.
ոչ մայր Մեսիայի, կյու անապական:

Ա Ա և աւ զը արթնոյ հրեշտակապետին.
արժ անացար ճայել զբացրիկ յըրեանին.
կաթոդին եմ քրիդի զերես ի զետիր.
ոչ մայր Մեսիայի, կյու անապական:

Բ Բ ի ասուրց զօրաց երենայնոց.
որ հանապազ ուզիւ ես մալրեւց.
ծովային մարզ արիս ընտրեալ ի բիրոց.
ոչ մայր Մեսիայի, կյու անապական:

Վ Վ արտ հոյն եղեր եւ հիմ նորոյս.
հոյեին զաւակաց պատեն եւ յօյա.
լապ արի սուրբ մատավառ եւ անազատ լյու.
ոչ մայր Մեսիայի, կյու անապական:

Պ Պ առեալ ի սորեէց լուսեղէն տանար,
մերոյս սուրբ օրինաց տառ Համատանա.
սարտոցեալ որդոց քոց գիմ այ տիրամայր.
ոչ մայր Մեսիայի, կյու անապական:

Ե Ե րանելի գլուն եւ անմառ տումար,
գու ակն եւ անդամանդ եւ անդին դոհար.

Հայկական սեռի լերի ի մլչու ինապատաք.
ով մայր Մեսիայի, կյոյ անապական:

Տապահակ սուկեղէն բանին բնակարան,
ըստածին ամպ թեթի եւ ներթի մմուռեան.
բնդշմ պատերազմի, գու անեկ վահան,
ով մայր Մեսիայի, կյոյ անապական:

Եկցու էակին անրիդ բնակարան,
կենաբաշխ սուրբ Հայոցն ընտիր ըշտեմարան,
ձրիասէն չորհօն մերյոս նուռմեան.
ով մայր Մեսիայի, կյոյ անապական:

(Մոդր. Միհիթ. Ալեքսան, թ. 157, թղ.
1ա-2ա. Աղդբաղիք՝ “ի Կարապետէն”)

2.

Գովեստ ովերտուունուն ի սուրբ Աստուածածին առնորն
անանաւուն կուրիդ լուս եւ Հանուց յովեցան, ուս-
ուունուն որհուուն յնիւն իբրա յուրաւուն իւլի-
մի հունուն. Կորուուր դուս եղույունուն եւ որին
աղորդուն դուրսէ, իւլին Հանուց:

Ի կարմագոյն քարանձ յօրինիկերտեալ,
տաճար քննալ զարմանահար եւ որհնեալ.
Հնծաց վնաք գու մակինուամք լիրամայնեալ.
արի արի արի սէր իմ դի փրկեայ:

Կերտեալ գըմպիթք ինամաց վերնոյն եւ ես է.
յօրինեար մեծ օր սրբյն ներսուն.
միշէ ի մահան զքէ զ ծէր անախտաւ պահեց.
արի արի արի սէր իմ դի:

Աւակելով զինդուկ հորին կարի լամ.
շնորհաց վե հիդ անմիջապես յայֆ ընձամ.
մշտապատկան եւ կորազլուն ամիւ կամ.
արի:

Բախանալ մնաւ ոչ կարեմ զի եմ լի
անշափ մեղքը որ ի թիւ ոչ արկանի.
կարու եմ սուրբ գթ ոյտ քո մայրականի.
արի արի արի սէր:

Ահա լորդ առ քեր դուեմ, ով սուրբ մայր.
զի դու ես լի եօթնեկ շորհօք միշտեւ յար.
մնջուր տաճարդ Մեսիայի, լեր ինձ ճար.
արի:

Պատուար անախտաւ սրովքի մաքուր եւ տաճոզ
վասն իմ հիբոյս լեր որուուդ բարիխօսոզ
զի դու ես մայր հասամին հանրից եւ տաճոզ.
արի արի արի, սէր իմ:

Երանուհի մայր եւ աստղ տառաօտեան,
զի դու են ծնօզ անծոլ դոյսին մանկութեան,
զեկ աղաշեմ, լեր ինձ տարց փրկութեան,
արի արի:

Տաճար պայծառ երանելի սուրբ դշենյ.
յօրինեար ի մէջ նահանդին կամայ.
լուսով քոյին զնսեմ անձն իմ փայլեցի,
արի:

Ենին սրբյա տաճար փառաց կամեցար.
անեղ դոյն յանկալի մայր ընթրեցար.
յուրունց լեռուաց երանիկ գրաւածեցար:
արի արի արի, սէր իմ, զի փրկեայ:
Եթէ կամին լինել բարուց երգ երգու.
Ուսիր պիտի արտաքին եւ լեր հետեւոց:
վերը տարին:

(Մոդր. Միհիթ. Ալեքսան, թ. 166, թղ.
69ր-70թ. Աղդբաղիք՝ “ի Կարապետէն”)

Ե.

Իսկ եւ իսկ դասեցան ընդ իսականաւաց,
ոմանը չքաշանայից ոմանը չը իշխանաց.
Եթէ Յարութիւն պետա առաջնորդ կուրաց.
զրկեցին զինդակի քաղցրելի ծնողաց:

Կամակիր բնակիչք քաղցրին կարնոյ,
արագ ժողովրդամ հանդոյն արծաւան.
ով սուրբ նիկուպասու փութայ զիս զերծոյ.
տառապելցոյ գու լեր, գու լեր օգնական:

Աւազ հոգոց որ վասն իմ ի զուր կորեան.
ուսու վկային որք ի վերոյ իմ յարեան.
համ օգնութիւն, ով սուրբ նիկերտան.
տառապելցոյ գու լեր, գու լեր օգնական:

Տափացուցիչ հանուրց զօրաց երիմայնոց.
որ հանապազ անդրբիչ եւ նեղելցոյ.
օգնեալ վասնելցոյս, Յառուածդ տառուծոց.
տառապելցոյ:

Ալաքեալ, մաքարե եւ սուրբ Կարապետ.
արի ի տուն Կրիերորի բարիստեան քո նետ.
եւ համ ինձ օգնութիւն, Յավէկ փահապետ.
տառապելցոյ գու լեր:

Պերճացեալք ի չարիչ ծանեակ առնեն զիս.
ի զուր զարաբեցին զանմել բարունիս.
արգագաւսն համ ինձ, ով սուրբ Սարգիս.
տառապելցոյ գու լեր:

Երանի թէ ժուռեմ ի մէջ փորձանաց.
եւ ոչ հետեւցիմ բանաբունին կամաց.
բազում վարձ անիմ յերկինս ամբարած.
տառապելցոյ գու լեր:

Եթէ Պետրոս գարշելիք գժնեայ դեր, զի՞ կաս.
զինդր գու անդադար զարիս խոնս.
օշնեա զրպարտելցոյս, ով սուրբ Պետիս.
տառապելցոյ գու լեր:

Պարտապետ իշուեցայ եւ փորձիմ պէսէսու,
չարագոյն կարնեցիք արարին հանդէս.
շնչեա ինձ ժամանեցոյ, ով սուրբ Յսվիսաննէս.
տառապելցոյ գու լեր:

Արտառեւի ոմանը սրտի հրաբուրոց.
պատճառք եղն անկման չարագոյն արք լուր.
փութապէտ ժամանեայ, ով սուրբ Գեորգ,
տառապելցոյ գու լեր:

Ենանաւեն Խորակէլ, տուր ինձ յայս տեւման,
մատնեցին զիս արք լորք յուդպայնանան.

սուրբ Յափր նահատակ, որդի Որոտման,
տառապելցո գու լեր:

Դատապարտեցին զի՞ն չարսեր արք Հորս,
որպէս զՊանացին պիղծն Պիղատու,
իսկ էաւ, արքայց իմ Աստուած, և Տէր իմ
Քրիստոս.

տառապելցո գու լեր:

Անուն միջն Գրիգոր շար եւ հանճարեղ,
եւ միւսցին Կետրոս, դիմքն արդեւ.
ով սուրբ Խեթարացի պատշեւիք Բարսեղ.
տառապելցո գու լեր:

Պատուա մեր վրիկութեան սուրբ Հջմածին.
Ընկալ զյառապետոս, դորդիդ ծոցածին.
զի գին եմբ սուրբ արեան սոյնյ Միհածին.
տառապելցո գու լեր:

Երջանիկ վեհու մեր գՏէր Սիմօն,
պահեայ անվտանգ կենք, ով սուրբ նոր Սիմօն.
զի է եեայ Հարսին եւ մաքըն զուն.
տառապելցո գու լեր:

Տէր է բոլոր ազդու ամենայն Հայոց,
Ըուր կենաց շնորհու ծարաւեալ հսոց,
ով այսամեծելի դահ, պահեայ ի քո ծոց,
տառապելցո գու լեր:

Ին անեղ Բանին ոսկեկէն պատա.
պահեայ զիկնայն քո որ է անարաս,
զի զերգանի երժնախ արասցի պատա.
տառապելցո գու լեր, դու լեր օգնական,

(Մատրն. Միհիթ, Վիեննա, թ. 157, Թղ. 1ար-3ա: Սկրինադիք՝ “ի Կարապետ վարդապետե”)

Կարապետ Արքեպ. Թիֆլիզի Առաջնորդ
տիտղոսը կը կրէ. Երբ եղած է Առաջնորդ:

Նր Սիմէօն Երեւանցի 1763ին Հյժմածնի
Կաթողիկոս եղաւ, Զաքարիա վ., Հախատոս
Առաջնորդը, Թիֆլիզ կը նստէր իրբեւ Առաջ-
նորդ Թիֆլիզի, նախորդ Կաթողիկոս Յակոբ
Շամանելիցին գրուած: Յակոբ թէպէտ յետոյ
բանադրած էր Զաքարիա վ. և սակայն սա կը
մարտ տակաւու, թիֆլիզ: Սիմէօն Կաթողիկոս
1764ին ու միայն բանադրամիք վերցուց վրայն,
այլ եւ 1766ին նոյն Զաքարիա վ. և թիֆլիզ
Առաջնորդ եւ նուիրակ կարգեց երեք արտուց
Համար (տ. Դիւ. Էջ 183, 471, 501, 532,
558 եւ 572): Զաքարիա Սիմէօնի դիւանին
մէջ (Դիւ. Ը. Բաթլ. 1908, Էջ 69) վերցին
անգամ կը յիշուի: Ասոր յաջօրդած է Թէթէնո
վ., որ կը յիշուի 1772ին (անդ. Էջ 156)
իրբեւ Առաջնորդ եւ նուիրակ թիֆլիզի, որ մաց
մինչեւ 1773ի վերը: 1774ին արգէն Առաջ-
նորդ էր Յովհաննէս վ., իսկ նուիրակ Մարտ-
արիոս վ. (անդ. Էջ 266): Յովհաննէս կ'ե-

րեւայ թէ մինչեւ 1776ին անդին Առաջնորդ
էր: վաս զի Սիմէօնի Հրատարակիւալ Դիւանը
կը վերջանայ սոյն ամրով, եւ տակաւին Յով-
հաննէս է Առաջնորդը:

Այս միջնորդուն՝ Սիմէօնի թուղթերուն
մէջ մեր Կարապետ Արքեպ. ի վայ կան տեղե-
կութիւններ, որոնցմէ կ'իմանալք՝ թէ Կարապետ
Արքեպ. այս միջնորդուն Կարին քաղաքը եւ
Կաթոմիր վանքը կը դեգերեր: Այսուես Կաթողի-
կոսը 1767 դեկտ. ին Կարին, Միհաս վ. ին կը
հարցնէ զամանակի վարապետ վ. ին,
զի գրեսէց զորպէն նորին, թէ որպէ Հրամանաւ
Ելեալ իշեց ի թէմն Կարնոյ ի ժողով, եւ ի Կա-
րին ով է նաև դիւրութիւն անօղը թէ ի Տամ-
կաց անդ է չայցոյ: Եւ վասն Կարպիր վանիցն
առնէ գոտովն, թէ դարձեալ երթարջից է անդ,
թէ որպէսու Միիւնոյն թուականւ կը գրէ (անդ.
65) նաեւ Կարոյց նուիրակ Սարգիս նպ. ին, նոյն
նիւթին վայ, լսած ըլլալով որ Կարապետ
Արքեպ. Կարնոյ մէջ ինքնազլուի ձնունդրոս-
թիւն կը հասարէ: “Իսկ Կարմիր վանից սուտ
միաբան Կարապետ պետ գնացեալ անդ ինք-
նազլուի զենունդրութիւն առնէր, զոր եա-
նուցեալ էր Սրբազն վեհին վասն որց գրեաց
վեհին թէ անդ քեզ ձեռնադրութիւն առնել
ոչ պատաշին, որ լիցի եպս: Առաջնորդ: Իսկ
յանձնու տեղին որոյ Առաջնորդ չէ Եպիսկո-
պոս, եւ ձեռնադրութիւն հարկաւորի, եւ ժողո-
վորդն եւ Առաջնորդն յօժարիցն, զի դու
ձեռնադրութիւն արտացես, զինչ ինչ արգելու
գեեզ ոչ առնել: Եւ պատուիեաց սմա եւս
գրել զորպիսութեանց Կարապետին այսմիկ, թէ
Հրամանաւ ուրուք է գնացեալ անդ, թէ ինքնա-
զլուսի: Զի նա սակէր Միհաբան էր Կարմիր վա-
նիցն, եւ պարտ էր, զի առանց Հրամանի Առաջ-
նորդին անգէն մի ելցէ, որպէս է զի յայդր է
եկեալ, ինցեցեալ մեզ գրեսցես, 1771ին
արդէն անոր վայ տեղեկութիւններ առած
էր Սիմէօն (անդ. Էջ 431), սակայն դժբախ-
տաբար 1771 նամակները կը պակին Դիւ-
անին մէջ:

Ասոր վայ ըսրս տարի կ'անցնի, եւ Կա-
րապետ Արքեպ. ի մասին Սիմէօն Կարգադրու-
թիւն մը չըներ: 1774ին Հ. Պոլոյ Մէջէրեան
Միհիթաբեան վ. ը Կարնէն կը գրէ առ Հ. Նիկ.
Բուզայեան ի Կ. Պոլիս, թէ ինքը բրդի Հագուս-
տով կը ըջի, ապա թէ ոչ Հայր զինքը կը
բռնեն, եւ թէ Եպիսկոպոսը Կաթողիկեայ է ի
ծածուկ եւ ձեռնադրութիւններն ուղղափառապէս
կը հասարէ (Դիւ. Միհիթ. Վիեննայ): Կարելի

չե որոշել՝ թէ արդեզք մեր կարագետ Արքեպիսկոպոս մի վկայ է խօսքը:

Առաջին անգամ 1775ին Սիմեոն կաթողիկոսն, երբ Սենարով Ա.Ն. իրեն Նորիկակ կը զիկէ Կարին որոն այն ատեն Առաջնորդ դրած էր ճշւառն ողլի Յարութիւն Նպալը՝ որ ատեն իր Սիմեոն անգամ 1772ին Պողոս էր, ու Կանագրութիւն Առաջին Արքեպիսկոպոս Մարտին Վարդիս Արքեպիսկոպոս կամաց 1908, Էջ 337) հոգակ մը կու տայ Սենարով ձեռքը, որով կը յանդիմանեն Կարնոյ մէջ արդու ձեռնարգական անկանուն թիւները գործողներու մէջ յանունեն կը յիշուի Կարագետ Նպակոպուր՝ որ Կարին եկած իր ազգականաց քով կը բնակէր, եւ կը հրամայէ որ Կարագետ Արքեպիսկոպուր (անդ, Էջ 430—433) “անգակ եւս պատուիրի վասն օրինակ անցութեանց ոմանց առ Կարնոյ Աւագ քահանայսն եւ զինաւոր իշխանն զրցցաւ: Զի ոմակ թաշերօս եկիմիպար եւ սեւագլուխը ոչ ունելիք զյանուի զիմակն եւ զժողովուրդս, մտանէին ի մէջ նոց եւ անախիր քահանայս ձեռնարգէին: Եւ այն եւս ոչ ի յեկինցով եւ ի հանդիփի, այլ ի տաեւ, եւ յանինս, եւ ուր համեմն եւ ի նոցանէ ձեռնարգեալ սուս քահանայսն եւս ուսեալք ի նոցանէ, ի տան՝ ի գիշերի եւ ի ծածուկ զիորութեան կատարէին: Զօր իմացհալ աւագ քահանայիցն եւ իշխանացն տեղացն, ոչ խօսէին յնաւ, եւ բաց ի շխանեցն, այնպիսի անարերայ եւ սուս եպիսկոպոսաց զզ հետոն եւ միւռուն նիկեանք տային յեկեցիցն իւրեանց, Եւ այսպիսի անկարգութիւն գործուցաց մինն էր Կարդիլ վախց միարան կարագետ պարգած գործապեսն. զի թաղեալ զվանքն իւր, եկեալ էր ի քաղաքն: Եւ ի տունս ընանեացն իւրոց բնակէր, եւ այսպիսի անկարգ ձեռնարգութիւնս առնէր...”¹⁰

Կամ մեր կարագետ Արքեպիսկոպոս ին նամակ մը կը գրէ Խիմէն: “Ամազդանք յիշեցուցանելով եւ առ երես բերելով զանցեալ ըսրին եւ զանկարդ արարմւնս նորին: Եւ ընդ նմին յուսադրախառն պատուէր՝ զի թարց այլեւայլ պատճառադրութեանց ելեալ եկեցէ ի ս. Աթոռու: Զի ի գալդ՝ եթէ ի ս. Աթոռու եւ թէ արարմւն քեզ պատշաճ գործ ինչ ինդրեցնես ասէ. տաց քեզ՝ նուկ յամանեալ ի զարիսոց ոչ եկեցնես ասէ ի ս. Աթոռու, լուծեցնեալ ես ասէ յեպիսկոպոսական Կարգէր, եւ ու ուսին ասէ ի մէջ Հրաման եպիսկոպուռթիւն անելոյն, Նոյնպէս Կարմիր վանաց Առաջնորդ Յակով Վ. Ա. կը գրէ: “Պատուէր՝ զի այսուհետեւ յԱնդիլիա

սեւագլուխ եւ մարդ մի յշեցէ, եւ մի ձեռնամւ լիցի նմա: զի Անդրեան վնդ Կարսայ Արքունական Փարմանաւ “տէրունի վնդակը, վնեւ ցաւու: (Որպէս եւ Կորին: Եւ պատուէր՝ զի Ղարապետ Ա.Ն. ի ս. Աթոռու յշեցէ: Իսկ թէ եւ եկեցնես ասէ նա յԱթոռու, լուծեալ է յեպիսկոպոսական Կարգէն: Զայս կը կրկնէ նաեւ Կարսայ Առաջնորդ Յարութիւն Նպ. Ա. գրած նամակն մէջ:

Սիմեոնի թղթերն (Դր. ան Ը.) կը հասնին մինչեւ 1776ի վերջը: Կարագետ Արքեպիսկոպուր ի վայս սակայն ուրիշ յիշառակութիւն չկայ:

Եւ սակայն կարագետ Արքեպիսկոպուր բռնութեամբ Կարսայ Յարութիւն Առաջնորդէն եւ անոր աջակցներէն շատ նեղութիւն կաս պատուած բռնութեամբ տաշերէն է ին մէջ նիմենն կը պատճէ: Թէ քահանանք իւ շխմաք իւրեց գործի ունենալով Յարութիւն Առաջնորդը, վնդ ծնողացը քովնէն սուեր են, Կարսայ ժողովուրդն հաւաքուսեր, իր վայ սուս վկայութիւններ տասեր եւ զնիք զրպարուսեր են: Ֆր հակառակորդներուն մէջ կը յիշէ Տէր Պետրոս, որ Կաթոլիկոսն զրամական գործառնութիւնները կը կատարէր ի Կարսայ (Դր. Ը. 9, 11, 22, 32, 58 եւն), Նոյնպէս Գրիգոր ոմն, որ Կորիկեանց մ՛: Գրիգոր Ազան է որուն Սիմեոն գրած էր Կարագետ Արքեպիսկոպուր իշխանակի զանցիցն զիմանքն անդամների կամաց բռնութիւն էր ի Կարսայ (անդ, 432): Եւ Պետրոս՝ որ կը յիշուի Տէր Պետրոսն հետ իրերն գիրք ունեցող մէկն եւ պարտասահ իշխաննի ի Կարսայ, “ուզուն պիտորու անուամբ” (անդ, 194, 207—209): Կարագետ Արքեպիսկոպուր այն տալին մէջ կը յայտնէ էշխանի փաթեալ ըլլալը եւ Սիմեոն Կաթողիկոսին, որուն համար կ'աղջմէ:

Կարագետ Արքեպիսկոպուր այսպէս փոխարքուած է 1776ին էշխանին: 1777ին արգէն Ռուստ կը գուսուի, թէ ինչ պարագաներու մէջ, կը մնայ տակաւին անձանօթ: Այստեղ նոյն տարին գրած է վիր յիշուած և տաղն:

Արքափ Սիմեոն Կաթողիկոսի օրով նկուն եղան է Կարագետ Արքեպիսկոպուր սուս զնիքուով ներկայացրուած են իրերն կասկածելի կաթողիկայ, ինչպէս կ'երեւա, նշյալք յարգուստ եւ փառաւոր ած է Սիմեոնի յաջորդ՝ Կարսեցի Պակաս Կաթողիկոսի առաջն տարին ները (Ճեւալ 2 Օդ. 1780): Առաջնին տարին իսկ՝ 1781ին Առաջնորդ կը կարգուի թիֆլոցի,

պատուասոր բարձր նորիքակոթթեւներու կը գործածուի, եւ զուկաս Կաթողիկոս արտաքյա կարգի համակրոթեամբ կը գրէ իր վրայ, անուանելվ զանիկայ միշտ սիրելի որդիեակ մեր, ևս առաջ անհմասա վալ դապետ,

Ղուկաս Աթզիս. 1780 Հոկտ. 16 Արաց Հերակլ Թագաւորին շնորհակալութեան նամակ մը կը գրէ եւ կը դրէ կարապետ Ռյբեգի ձեռոք ի Թիֆլիզ, այս նամակին մէջ կը գրէ „... Այլ եւ՝ աչա զիրելին մեր կարապետ Արքական յշեցաք ի սպաս մեծոթեան քոյ այսու շնորհակալութեան թլթվ մատուցանել Աստուածաբորութեան քում ի Խեռ դիմաց զուշցըն եւ զօր հոգութիւն Աստուածային, եւ ի հարցանել զողուշէ եւ զի արեկեցութիւննեւ Աստուածապօքը Արքայի դ եւ ի գուռնալն առանց առնել մեզ...“ (Դի. Դ. Էջ 36) Նշով կը կրնեն նաև Արաց Անտոն Կաթողիկոսին գուծ նամակին մէջ (անդ, Էջ 38, 128), ինչպէս նաև նոյն մուականատ Խորայէլ Կաթողիկոսին նամակին մէջ կը սեւ. „...որովհետեւ զիրելիդ մեր կարապետ Աստուածիմասա վալ դապետդ եւ զլրհեակիպուստ յշեցաք ի սպաս Աստուածապօքը սիրեկեց մերոյ ի Քրիստոս...“

Ղուկաս Աթզիս. 1781ին Հաշարախանու Նորիքան Առվակ, Արքեպի. Արզութեանցին դրած նամակէն Կիմացուի, որ Յովու. Արքեպի. Թիֆլիզի մէջ առաջնորդական գոճեր կը կատալ եր եւ Թիֆլիզէն Մուկուս երթալու միջցին կ'առաջարկէ երեք հոգի, որպէս զի Կաթողիկոսն անոնցմ մին Ալ անորդական Տեղապահ անուանէ բացակայութեան միջցին համար: Կս Թօղիկոսը կը գրէ. „Դու զրես թէ կարնիցի կարապետն լաւ եւ, աչա նա եւս ի Թիֆլիզ է եւն: Կա քանից մեզ գրէ թէ զի ասոի հան:“ Միւս երկուքուն յարմար ըըլլալը կամ անոց լնդիմնեթիւն կը ծանուացներ: Կոտուածնեանը կոտուածնեանը կոտուածնեանը համար (Էջ 271—279): Ի վել ջոյ Կիմացուի որ մեր կարապետ Թիֆլիզ Առաջնորդ գանձաւանածէ ալ գէն 1781ին, վասն զի Ղուկաս Աթզիս. առ Խորայէլ Վարոց Աթզիս. 27 Օգ. 1781ին զրատ նամակին մէջ զիարապետ կը յիշէ իրերւ Առաջնորդ. „... Աչա մէկ պահարանով թուղթ յշեցաք առ քեզ լուդ թղթոց, որ պարտի հասանիլ առ Թիֆլիզու Առաջնորդ կարապետ վալ դապետան մեր...“ Դարձեալ նոյն ասրին նոյ. Զին կը գրէ Թիֆլիզու Առաջնորդ կարապետ վալ դապետին (Էջ 205—211): Աւելի հետաքրքրական է յաջորդ թուղթը: 1782 Մարտի մէջ Կաթողիկոս օր-

շնորհեան թուղթ մը կը գրէ կաթողիկէութենէ վերագրածողներուն: ասոր պատճառ եղած է դիօքի քաղաքան մը և Սահակի որդի Մանուչար բան Ստեփանոս, որ ի սկզբան կաթողիկէ եղիք է եւ յետոյ վերադարձեր է, ինչպէս կը ծանուցանէր Թիֆլիզի Առաջնորդ կարապետ Արքեպատիկ կաթողիկոսն Խոսկերը: “Ձի գրեալ եր մեզ ի Թիֆլիզու սիրելին մեր եւ հարազատ որդին սրբը Աթոռոյս՝ առաջնորդ կարապետ Աստուածաբուսա վարդապետն զվերադառնուն քո ի Ճշմարտ եւ յուղագիտա եւ ի միարնադասան հաւասար սրբը եկեղեցւոյ Հայաստանայց (Էջ 336):

Կարապետ իրերւ Առաջնորդ Թիֆլիզի եւ մանգամայն իրերւ Կու իրակ էջմանին կը յիշու 1782 Մայիս 20 (Էջ 376—377, 384), Յունի 16 (Էջ 393), Յունի 20 (Էջ 395—397, 400) 1783ին սկիզբները (Էջ 499):

Աղանեանցի հրատարակած՝ Ղուկաս կաթողիկոսին թղթերը 1783էն միշեւ 1791 Կ'նդհասանին ամրուցովն, եւ կը շարունակուին 1791էն: 1792ի սկիզբը արդեն կը գտնենք՝ որ Կաթողիկոսը Թիֆլիզի Առաջնորդ կը կարգէ վերսուն Մարտիրոս Ա. Ը, Գիունանակ զերտու Ա. Բ. որ կը հրաժարէր: Յայտնի է ուրեմն որ մեր կարապետ Արքեպը ը 1783էն ետեւ 1792էն շասա յառաջ ելած էր արդեն Թիֆլիզի առաջնորդութիւնն: Դժբախտաբար Աղանեանց Գ. Ք. ոչ միայն ունեցած չէ այս ասրիներու թղթերը ձեռքի տակ, այլ եւ ծախրի ինայութեան համար ստիպուած է շատ թղթերու միայն վերացիրը գոնելվ շատանալ: որով այս ամենաշուղի եւ ամենան քալալը լութեան արժանի Պ. Դիւնանը, այտեղ կը լքանէ զմել:

Բարեբախտարար մեր կարապետ Արքեպ. որիշ կողմանէ գտածեալ կը ծանօթանայ մէջ: Խոսկէս կենսագրութեանս սկիզբ ակնարկեցի, կարապետ Արքեպս. Թիֆլիզի, 1786ին արեւելքէն փախստամբ գալանի կու գայ Պուլի եւ ասկէ Հուս կը փախչի:

Վենետիկի Միթարեաց վանքին ժամանակ գրութեան մէջ, զրո այս միշցին գրած է հուշակարուն Հ. Սկրաիչ Ա. Ա. գերեսն, կան թուականի կարգաւ տեղեկութիւններ մեր կարապետ Արքեպի մասին, զրոս հաղորդեց ինձ ինդրանեց համեմատ Հ. Թորոսեան Աստուածաման՝ կարապետ Արքեպ. 1786 Հոկտ. ի սկիզբն գաղանի Պղմին կու գայ Սկիւտարի ճամանակ. եւ որովհետեւ Զաքարիա Պատրիարք կարգելու զինք Պիլս մանել, կարապետ ծա-

եւ ընդ երկայն մինչեւ ցրօտին, վայ յամենայն նուազս տանելց ի ծոց զձեռն իւր հարկաւորէք միով ձեռամբ ամփոփել զմբրուսն: Սա վասն ուղափառութեան եւեթ խոյս տուեալ յարեւելց թօթափման յամենայնէ սահաւաւոր թօշակը հոռվմայ ապրէք. եւ զի ի պատմեն զանկարգութեան էջմածնի եւ ազդին ողջն յայրեալ սրտէ խօսէր ծանուսն, առ յոյժ ընտանութեան՝ զի գութ մեծ ունէր ի վերայ մեր, յաւուր միում տառնինն ազդեցի նմ, թէ առ ի չկորուսնել զվարձ համեմնն քո յազդէն, եւ առ ի չսալ կարծին թէ քամ հացյալարց մզ որպէս կատարեալ ուղափառ՝ գանգատոս զազգէց, բարեզ լինի իթէ չափաւորեածիք զրանոդ: Առ այս շնորհս կալաւ յոյժ եպիսկոպոսն, եւ օրհնեած ի սրտէ վասն ազգելց նմա զկարեւորս. այսպէս բարի օրինակ էին զնացք նորաւո:

Սակայն Անենետիկի օդն իրեն շարամարեցաւ. 1790 Հոփո. ին թրիեստի Միիթ. Հայրերուն կը գրէ (Դիւ. Միիթ. Ալիննայ), թէ Կուոզէ թրիեստ բնակիլ, առանց մէկու ըլ ետնրութիւն ըլլալու. եւ որովհետեւ յաջրդ տարեց մինչեւ Մարտ ամիսը տան վարձը վճարած է, հետեւարար Խպրիլն անպատճան կը մէկնի մինչեւ այս տանը գործ դալունիք մայ: Ահա բնադիրի:

Հաօցէն՝ “Հասցէ զիրս ի քաղաք թրիեստ ի ոուր ձևու հայ աստուածատը տառաւածանն վարդապետն ի վան որքը մարտիրոսացն բարեւա հանգեր անընդ կնորդ. Գերամեծու եւ յար յանկախի եղարցի իմց եւ որոտան կինաւորադ. Հայ աստուածատը եւ հոյր իսկամատ լինորդ. Բարեւանեցդ ըշատենէ սիրու ուրի եւ ուղան ը ծայեմ լիսուք ուշէ. ի յամայր ամս չու. ի բն:

“Ա. զի՞ յաս տանեմ նազի եղանցդ իմց որ որուզ ցառու դիւ չը տանեց եւ առախ տակ գառաննենս օդոյ սեղու որ որ մի ոչ այս թոյլ թարց իսթաւթեան անցուցնել. երկնչմ իթէ գ գուցէ տառչ քան զօրհան իր կննցու արացը վառ. վասն որյ համմ գալ այդ իթէ կամք եւր համենցն. լրաւու մէ թէ եւ չը որ տեղու նմա է որու ի լրց երկրն աւեւենան. ից թէ բառուութիւն գառնիցէմ. ի ձեւն զընչն խնդրեմ, բայց միայն քաղցր աչք ինամարկն իթէ կամք զավի իմ այդ շուտով մատնազմ զրօն մանուցէք ինչ որ ուր թարց ուրոց գիտանն հոգամ հոգալին իմ մինեւ մարտի ելն առն վարձն տուեալ եւ. եւ ապրէլ ամսցն անկարգ գարց եմ այցը. անկար բաց ի կարգաւարցն մերց որ զի դասուցէ, ներ ինը խոսովանաթեան պահէցէք որպէս եւ ես պահէց եմ գիտեմ ես որ մանց ընդէւմ թուելց եւ վասն որյ բարեց է զանիսւ մալ միջն ի մերձնալ զալստան իմց, կամք թէ ւ, ինգեն շուտով իրացն առնել զիս.

ուղակէմ եպէր չառնել բաւ է խոհեմ եւ իմաստառատ մասց ձերոց իմ սիրելի եւ վերա. Հոյո Անանեան եթէ ոյդ է յոյշ կարօսի եւ մեռու սիրօն սիր եւ ողջն ըղբեկէմ եւ ի բարին հարցանեմ:

եղերեցալ գիրս
իրու արքիպէս յամի ան 1790 եւ
տիթեզս կրոցի հոկտեմբերի 8 ի
մելքեանն վէնէտիկ կրպա.

Ուրիշ նամակի մը մէջ, զրուած Յ այ. 1790ին (Դիւ. Միիթ. Վիեննայ) արախութիւն կը յայտնէ Հ. Աստուածատոր բարիկեանին, որ զնիք սիրով թրիեստ կը հրահրիբէր:

ազ

Հասցէ զիրս ի արեապահ քաղաքն թքեստ ի գնա նրա մարտիրոսացն ի նր մեռ հոյո անհաւուրին պարիսին եւ անքան վրդպան հսկեցս միիթաւ ընտեղ բարեկար բարեաւ:

Դիրքութիւն միւրց իմց ոնդ անհարոց. լիանոս եւ անքան վրդպան գրդպան գրիստան քարման ողջն եւ է մեռ:

Եւ զինի յար միւրց ողիս եղորդ իմց ոնդ անհարոց իմց ոնդ անհարոց ի զիկաւու լիանոսիւ. թուզնիք քո մեռամբ ումեմն ըր'եղազաւունու չակամեմն 20 եւ ընթերցէկ ծանեալ զննու ու ուրախաց ոչ սակա զի իթէ ունիթէր զ'զանու բայ թես իսկան ուղցէն ողիս գորգանցն էի սակա զին ար'ընց. զի գու քանի մի հուլիս ի զիկաւու լուսու ուղցի մասն անհարոց ի սակա զի անհարոց ի մեռ մազդան էեր. ցաւ իսկանառան մասցդ. բայս միարանից նրը վանցն հնոց եւ նորոցն մեծաց եւ փրաւանց, եւ յատկանու հ. կամառ մանրան վրդպան յոյշ է՛ բայու եւ մեռ սիրով զիկաւունու ողիս մատուցնեմն ի բարին հրանենալ. ոչի վիտն քեւ հանդեր ի յամայր առ զրացնեց տիրու ամեն. զրացն զիր ի վեհ. յամի. ան 1790 ի նոյնմերի Յ շնչարի ժամանակ:

կրկու փուռ արքէտէ սփի իզու կ'սնենի մելքեանն:

Սակայն մահը կանիսեց. 1790 Դեկտ. 22ին վախճանեցաւ աղքատութեամբ իրը 55 արբեկան վերիլն Ա. Խորհուրդներն ընդունելով Հ. Պոլոս Ա. Աւէնքրեանէ, որուն մատրիմն եղած եր արդէն կարնոյ մէջ: Ի մանկութենէն կը բաղձար, ինչպէս կը պատմէ Հ. Աւգերեան, Միիթար Արբահօր տապանին ի համբոյր գալ, եւ անոր համար Միիթարանութիւնը զնիքը թաղցց եկեղեցին, Միիթար Արբահօր տապանին քով: Ար դրէն Հ. Աւգերեան:

Դ. 22 գետս. վախճանի ի Անենետիկ գերապահատու կարապան վարդապետ մելքեանն արքանիկուզուն ափիիսու, ազգական մանուկ աղայենց կարմեցուց, առ որում գտաւ ի հոգեւ վարու Հ. Պոլոս հին բարեկամ նորաւ: Աղքատ

եւ անինչ մուտ այն փառաւոր եւ գովիշ ամենայնիւ, եւ այն չեւ հասեալ ի ծիրո թի. ն, որոյ հայրն եւ Հօրեղբայրն զարի բատնիք անցեալ էին ի վախճանելն, մեզ եթող զնեծագին կարծեցեալ թագ իւր, որ էր ընդելոցալ տուտ ականիք եւ սուտ մարդ արտօք: Ի վային անդր ի գեկու. 23 ըստ փափառաց իւրց, ի բայ կութեան տենչացեալ էր դալ ի համբոյր տապահի հիմազրին մեր յ Միկիթարյա Արբայի, թաղցաւ մաս առ նմա յեփեցւոչ մերում, ի մեջ զասու ըստ հարաւակովմն, որոյ վերայ եղաւ տապահագիր՝ յօրինեալ ի ծերունի Հ. Վրթանիսէ մերմէ (համառօտ, զի սակաւ լիցին ծախիք քանդակման), օրինակ զայ:

ԲԱՐՅՈՒՆ ԿԱՐԵՊՈՏ ՄԱՆԼՔԵԱՆ
ՀԲԿԵՑՏ
ԱՐՔԵՊՈՏՈՂՈՊՈ ԹԻԳԻԶ
ՔԱՎԱՔԻ
ԹՈՂԵԱԼ ԶԱԾԵՆԵՑԵՆ Ի ՀՈՌՈՄ
ՊԱՆԴԻՏԻ
ԱՆՏԻ Ի ՎԵՆԵԺԻ ՈՐ ԵԽ ԱՍՏ
ՀԱՅԵԳԻ

ՅԱՄԻ ՑԵՍՊԻ 1790. ԴԵԿ. 22

Տապահագիրս հրատարակուած է
Հ. Թորոսեան, Վարք Մի/թարյա, գե.
նետ. 1901, էջ 477. ասեն նաև Հ. Տաշեան,
Ցուցակ, էջ 462ր:
Հ. Գ. ԳԱԼՅՄՋԵՆԵՐԵԱՆ



ՊԱՏՄԱԿԱՆ

Ս. ՑԱԿՈԲ

Ը Զ Ա Կ Ո Բ Ի Շ Ա Կ Ո Բ Ի Շ Ա Կ Ո Բ

— (Ը Հ Ա Կ Ո Բ Ի Շ Ա Կ Ո Բ Ի Շ Ա Կ Ո Բ)

ԺԵ.

ԺԵ. ՀՊԴ-ԸՐԿՐՄՉՈՒԹԻՒՆ

1905—1907

Մահմիւլ Պետրոս Աստենապետ
Արիկան Յովակիք Ֆ. Վ. զեր Աստենապետ
և Աստենապիր
Երպէթճեան Պողոս Գանձապետ
Ծամճեան Պողոս և Հաշուակալ
Մոմճեան Պողոս Քննիչ

Հոգաբարձութիւնս անցեալ տարւոյ նոյ. 7ին պաշտօնի անցնելով՝ տուղին գումարման մեջ նախորդ Հոգաբարձութենէն հրեթ անդամք, գարտաշեան, ՊԵՐԾՈՒԵԱՆ եւ Քիլէտան Հ. Երիա Մ. Վ. Ներկայ կը գտնուին յանձնելու համար իրենց պաշտօնը: Գարտաշեան կարգ մը բացարութիւններ կու տայ Անկելանոցի պահանջնց եւ պարտուց եւ ատենագրութեանց մեջ ինչ ինչ ինչ պրոցութեանց անցիշտակ մալրան վրայ. եւ ապա քանի մը պաշտօնական գրութիւններ եւ Հոգաբարձութեան զնուուց կը յանձնէն Մեծարդոյ Ատենապետին, եւ կար, զըրութիւն եւ յանդրութիւն մաղթելով նորբնտիկ Հոգաբարձութեան՝ իր ընկերներով միասին կը մեկնի. Այս գումարման մեջ կ'որոշուի ատենագրութեանց ներքեւ անպակաս ստորագրել եւ Անկելանոցին հաշիները կրկնատումարի վերածել որուն համար պաշտօնի կը կոչուի Արիկան Գերոգ Հայուագէտը, եւ ասկէ յետոյ ուեւ փոխանցի հիւանդութեամբ վարակեալը եւ ծննդական (ին հիւանդանոց չնդունիլ: (Դւ. Ս. 84. ատ.)

Յանձնախումբին տեղեկագիրը Ծղ. Վարչութենէ համատուելով մաղթեալ 10 տուներու շնութեան ձեռք կը զարնուի 12 նոյ. Ելմա-ատաղի փողոցին մեջ Խելլով բանջարեցէն ները, որ անկուած էին շնուռելիք շնկերուն հովին վրայ, որուն համար Հոգաբարձութիւնը կը առուեցապանին շահու զենը սկի օսմ. 40, ասանկով Ս. Ցակորայ երկրին հիւսիսային կողմէ կալուածներով ամբողջապէս կը փափուի: Այս շնուռածոց ճարտարապետը, լսոտ որոշողութեան Ծգ. Վզգ. Ժողովը, եղան Լեռն Կերեղեանատան Հոգաբարձութեան կատարել Ս. Յակոբայ Խորհրդականութեան ժնութեանիւթեց, որուն վրայ քննիչ զնուուցան քանի մը ձարտարապետներ, որոնք վնիքը արդար հանցին:

Նոյ. 23ի նիստին ատենագրութենէն ալ կը ատենուի վարութեան ուրիշ մեկ որոշողութիւնը, որուն զօրութեամբ գրուեր է գերեզմանատան Հոգաբարձութեան կատարել Ս. Յակոբայ Խորհրդականութեան վեցականութեան կատարել մեջ կը գտնենք բոլոր մը՝ բարձեալ Արք. Վարչութենէ Հոգաբարձուաց գէմ, որ Անդամակարար ծախած էին 35 օսմ. սոկոյ կէս առուն մը ի թէքնէտի փողց, որուն պատաս-